

# ԱՐԱՐԻՑ

*20.7.350 0.00000*

#### **ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԻՐՈՒԵՍԱԿԱՆ**

2 . such

1914 ΦΕΒΡΟΥΑΡΙΟΣ

Part 2

## ՀԱՅ ԱԶԳԻՆ ԾԱԳՈՒՄԸ

— 9 —

Բնական է որ հայ ազգը, իր բաղմացարեան կեանքով ինչպէս ամենէն վաղեմի նոյնավէս ամենէն բազմայօտ ազգերէն մէկն եղած ըլլայ։ Ասկայն Քիչ վաղափար հայ թէ այդ յօդու անց մարմինը բաղկացնելոյ համար քամի՞ ասարքեր տարրեր, եւ ո՞րքան կարեւոր մնածառ ժեկ տարրեր եկած խառնուած են այն հոգին քրյա որդիկ շառաւիրզած ևն մարդկութեան ամենէն հին վաղաբակիթութիւնները ձեւ ացնող ցեղերը եւ ուր զարեր յետոյ ցարձնաւ եկած են հանդիպակիլ ու Ծնդաբարիլ Արևելիքի ու Արեւմուտափի սոսին վաղաբակիթութիւններն, ու «Հրէսիսականներու եւ Հարաւի արշաւախութեանք»։

Հայաստանի հողին վրայ եւ հայ ցեղին ապրած հոգերուն վրայ գտնուած արձանագիրներուն վերծանումը որ նորաւարդ գարուն վերջին ժիշտ քառորդին մէջ միայն Ակսան եւ դեռ յատաշ կը ասարք ենկա երեւան հանձնու մերց ցեղին կազմութեան բոլոր ճոխութիւնը, Ժառանգ ընկով մեզ անցնալիք մը որուն շփեռ թուեան հանձնու համար կը Կաղան նոյն իսկ ետրինացիք մը խոլ երեւակայութիւնը եւ յոդկանան ճարտարանքը : Եւ Թէպէտ արձանագիրներուն թերեգատար վերծանումը

գեն բոլոր պիրին չէ կիրուցած զարագոյը ը այդ  
հեռաւոր ու խորհրդաւոր անցեալին վրայէն,  
սակայն բաւական բան զարդուած ըլլաւով եւ  
բաւական բան ալ բանաւորապէս մակարեսէլ  
կարերի ըլլաւով կ'արձի փոքրձեւ կանխում մը  
ապագային վրայ եւ ներկայացնել զէթ եներա-  
գինենըը մեր ազգին ծազման ճշմարիտ  
պատկերին :

Սեր պատմիչները գերազարար խիստ քիչ  
նպաստ պիտի թերեն մեզի վերակազմելու հա-  
մար այդ անցեալը որ գերազանց շահեկանու-  
թիւն ունի մեզի համար, Առողք միթագիրներ  
են՝ Մարտոնի բառով, քան պատմազիրներ,  
մեցենական գործներ ժողովրդի զրուցակը  
ողին, առանց բնաւ անդրադարձում, առանց  
անձնական զիազութեան կամ պատումը՝  
Ակներեւ բացառութիւն մը միայն կը զարմէ  
այդ էին պատմիչներուն մէջ Դազար Փարակ-  
ցին, զոր փրոփ. Խալաթեանց ատեն մը ա'յն-  
քան վարկարեկ ընել ու զած էր ի նպաստ Խո-  
րենացիք եւ յետոյ ինքն խոկ ճանցաւ իր  
սիսարը, Անա ճնշինակ մը, — եւ որ աւելին է,  
եկեղեցականմը — որու քրայ զոր Թափուած  
չին Հոռոմ պատմարակութիւն, Հոռոմ զրգիր ո-  
ր պատմութեան մէջ ամէն քայլի կը հանդի-  
պինք քննական օգիի, անձնական անառակ զա-  
տողութեան նշաններու որոնք Կ'որակին քաջ-  
ազգի պատմագիրը: Մէկ օրինակ մը ատանեակ  
ներու մէջէն: Մանօթ է « Պետապան ։ և ես  
։ Պերացող ։ նախարարներու բաժանումը  
Վարդանանց մնձ կուրին ատեն որ էականորէն  
անշուշտ արդիւնք էր կրօնական շարժաւիթ-  
ներուն ինչպէս կը ներկայացնեն մեր պատ-

միջները, բայց ո՞քան ճշմարտող էն մարդկային հանգամանք մը կը ստանայ նկարագիրը երբ նախարարներու հին հակառակութիւններուն ալ բաժինը կը հասուր այդ մեծ շարժումն մէջ՝ Փարավերին միակ պատմիչն է որ գիտել կուտայ թէ վահան Ամաստոնի մեծ նախարարին « Ուրիսապահներու » կողմը յարելուն շարժափիթը ո՞չ այնքան հայրենի կրօնին նախանձայուղութիւնն էր՝ որքան իր դրացի Սիրնեան նախարարն Վաստակի հետ ունեցած հինորեայ հակառակութիւնը՝ Բայց աս արզելք չեղաւ որ Վահան Ամաստոնի հոչակութի մեր պատմիչներէն և բրիւզած հրամանակատար վարդապետական հրամանաց ։ « քրիստոնասէր », ևն (Կորին)։

Հեռաւոր հուռթեան մէջ Հայաստան աշխարհի վողովուրդը կորում կ'ունենայ վաղեմի քաղաքավակրթութեանց հետ սրոնք իրենց գերազը ուժին զիտակութեամբ իրենց սահմաններէն գուրս արշաւած են աւարիք ։ Կողուապուտք ։ աշխարհակալութեան կամ հարկապահն ջութեան համար են արձանագրի ուղած են իրենց քաջադրութեան անոնց անդամանքը կամ հայրենի բարձր զիտակութեամբ անոնց յիշաշակը յաւերժացնելու, կամ թերեւս աւելի զործնական ոգիսից իրենցին ան ու սարսափ սփառու նպատակով ։ Այս վաղեմի քաղաքավակրթութեանց համար են արձանագրի ուղած են իրենց քաջադրութեան մէջ բարեկոնականը առաջինն է որ արեւմբեան Ասիոյ վրայ կը տարածէ իր տիրապետութիւնները անոնց յիշաշակը յաւերժացնելու, կամ թերեւս աւելի զործնական ոգիսից իրենցին ան ու սարսափ սփառու նպատակով ։ Այս վաղեմի քաղաքավակրթութեան մէջ բարեկոնականը առաջինն է որ արեւմբեան Ասիոյ վրայ առոր իրը ապացոյց ունինք լոկ Գուտեայիր՝ հարաւային Բարեկաստանի գուրծութիւննանին արձանագրիր սրուն մէջ կը յիշութիւննաւայի երկիրը Աս կը յիշեցնէ մոդի մէկ կողմէ Խալտեան «Մենուաս» անունը, եւ միւս կողմէ Մանեանց Վահան ծովի արեւելքէն եւ արեւելեան հարաւէն Հայաստանի զըրացի, զաշնակից եւ յեսոյ անոր հետ ձուռուած մոդովրին անունը, ինչպէս նաև նիւդուայութեանակացիի Ծովասպուր Հնութեանը Հրեիցի մէջ իրը Հայոց ծանօթ յիշած «Մինուա» երկիրը անունը որ արդէն ոչոյնացուած է Մանեանց երկիրն հետ ։

Կրնանք նաև բրեկը լեզուաբանական վկայութիւն մը որ այգամիք հայում մը մատնանշել կը թուի Արաւոտյ (արտասանէ՛ Արաւոտ) բառը՝ յայտնապէս նոյնն է բարեկոնական արաշտուի հետ որ իբր երկրի անուն՝ Անու-

րիստանցոց Ուրարտու (Ուրարտ) անունին իր համազօր գործածուած ըլլագրով, եթէ Ուրարտու կամ Ուրաւու կը նշանակէ ամուր կործը, ժայռ, լեռ, ճիզզ նոյն նշանակութիւնը կը պահէ նաեւ մեր շարասանցը բառը (ան Աղաթահնգեզոս, «վէմա արաստոյս»)։ Դարձեալ Ուրգունիներուն այց հին նախարարութեան ըրուն զիւ զոին անունը՝ Ուրգորու, (Եթի զանդ, գլուխի Դ) «Ուրգուն ւոց որուս կը պարունակէ որուս=սրո բառը որպատանցէր նշանակէ Բարեկաստանի լեզուով, (Ա) կամ Արտ ։ վաղեմի քաղաք Քաղցէագուցոց ուրկէ մենցաց Արքուածած Այս առթիւ կարեւի ի մասնանշէ թէ Ուրգունիներուն աւաններուն անունները թու, Գու, Օսիա, ամենամեծ հութեան նշաններ կը կրեն։ Նոյն զիւ հութեանցու բառը որ զործածուած է մասնաւոր կերպով մը՝ հին առու մով մը՝ Բիւզանդի մէջ (Գ. Ժ. Ա. Ռ. Պ. Օ. Ուր կը խօսուի մասնկի Արտաւազդի համար։ Ի հայրենի բարձր զահուն մատուցանին, ու զիւ այլ յացին ոչ գտաւ հութեան, զի ինձ պատերազմին մեռնաւ եւ զարձեալ Դ. Ֆ. Ֆ. Օ. Ուր կը խօսու՝ Պապ թագաւորին արցուն վրայ ևն երր ջրթափեաց ի երկու հութեան զնա պատանց ի գուռն կայսերն յերկիրն Յունաց» չիբնար մեկնուիլ առանց զիմենու բառին բարեկոնական ծագումին որ կը յայտնէ թէ ուժ = սր կը նշանակէ անանգամ ուրկէ վերացումով (par abstraction) արտօթիւն, արութեան վիճակ, չսփահասութիւնն, հետեւար հութեան վերմու։ առութեան վիճակն, յթթափեակ նութեան վաստական համականաւ ։

«Ուրեար» բառին մէջ «ուրութաման ալ—որ կը նշանակէ եղբայր, օգնական» բարեկոնական լեզուով, ուրկէ «ուրեար=ընկերներ» ։ Դարձեալ Բիւզանդի մէջ կը հանդիպինք «գուզազ» հին բառին կոռուզ, պատերազմով իմաստով զործածուած։ ՀՀարաւան եւ արքայ գուզազ հանել յաշխառէ, աւելի քան զշափն եւ զիամար զօրսն մատնենի զնաբան, ընդ առաջ նոցախաղը հասանել՝ ի դիմի հարկանել, ազեւու զի ջրհամբան։ Այս բառն ալ ակկադերէն (հին բարեկոնական) =ցուկ կոռուզ, պատերազմով արմատն կարելի չէ անջատել։

Հոյ պէտք է յիշաշակն նաեւ թէ հին Քաղցէացիք՝ Ակկազզ (որ կը նշանակէ իրենց լեզուով «լեռնցիք») որոնք մարդկութեան ծանօթ ամսնանին քաղաքավակրթութիւնը ձեւացուցած են եւ որոնցին առին, երկարածիդ մամնակներէ յետոյ, Սորիսասանցք իրհնց

քաղաքակրթութիւնը, Սարսատանի եւ Հայաստանի լիսները կը նկատէին իբր կեզրոն աշխարհի - իբր որրան իբրենց ցեղին՝ Երբ այս երկութիւն իսպանութզէն յառաջ եկաւ յետոյ Բարիկաստանի պետութիւնը, անոր Կրօնքին մէջ յատկանչական աեղ մը կը բռնէր «Սուրբ Լեոն» որուն վրայ կը ձեւուէին ամէն պարատ, աւաճար : Քաղցէացիք «կը համբանային իրենց աշքերը լիսներուն» հրեւիս-արեւ. և կեան կողմերը, «երկիրներու հայրախն», երեւակայելով գոյն Դից կայանը, հանդերձեալ հանդրուածին մնի ու բարի մարդու, երկիր մը արծաթի երկնորդ հոգ մը՝ անաշխատ բռուղ բրեր ու բարիք, Արքիւքիք՝ Եմիլ լեզը, որուն կրկնակ կատարեր երկնորդ հանդինի, գոր օրինակ հօգոր գոմէշ մը հանգչած՝ որուն կրկնակ եղջեւը կը փողովողի ճառագոյթի մը պէս, աստղի մը նման :

Այս նուիրական լեռան, կրկնակ կատարով բարձր լեռան նկարագրին մէջ կարելի չէ՝ ազօտ արձագանքը գտնել Հայաստանի տապահնակիր համբաւեալ կրկին կատարուներով (աւագ Մարտին, Փոքր Մասին) բարձր Մասին լեռան, կայան «քաջք» երու՝ զօրաւոր եւ բարի ողբնուու, եւ որուն շրջանակներէն դէպ ի հարաւուղդւեցան զաղացները մասնակի բնթացքին մէջ ձեւացնելով Ելամ եւ Գաղցէատան :

Գ. ՓԼ.ԽՆ.Ա.Կ

(Շարունակելի)

ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱՅ ԱՅ ՏԻՒ

Սիրելիս մի օր ինձ մրտերմաբար  
Բազնիսում արւեց քաղցրարոյր մի կաւ-  
Հարցըրի զըրան՝ Մուշկ ես թէ ամբար,  
Որ հոսաբցդ այսպէս սիրոս բզմայիցաւ,  
Դա պատասխանեց : «Ես կաւ եմ չնչին :  
Միայն հարեւան եղել եմ վարդին :  
Որի հոսան անոյշ իմ վըրայ անցաւ :  
Այսու, թէ չէ ես հող եմ, հող չնչին : »

Զանձրացայ ձեզնից, ո՞վ բարեկամներ,  
Դուք յուի կողմերո լաւ եք ցոյց տալիս .  
Եւ բութիւններս իրը անզիւտ արժանիք,  
Փուշու իբրեւ յամսիկ, վարդ էք ցոյց տալիս .  
Ու, ր ես աներնս, անվա՛ի ի թշնամի,  
Յանցանքներս միայն գո՛ւ ես ցոյց տալիս :

Զէ՞ որ մնր մէջ կար թէ՛ ուխտ թէ՛ խոստում :  
Ի՞նչ չուտ մոռացար, ինձ վշտացըրիք .  
Ա՛խարհում սիրոս ես քէ՛ զ նրւիրեցիք,  
Իսկ դու ինձանից երես դարձըրիք .  
Ո՞հ, թէ այժմ էլ զեռ ուզենաս հաշտուել,  
Ե՛կ, Ե՛լ աւելի սրախ տէր դարձե՞ր :

Եղիպտոսում կային երկու իշխանագուն,  
մին ուսում ստացաւ, միւսը հարաւութիւն  
դիզեց, նա իր զարու զիտնականն եղաւ, սա՞  
եղիպտոսին զարձաւ տէր : Հարուստն արհաւ-  
մարդանքով էր նայում ուսումնականին եւ մի  
օր էլ ասաց «Ես թագաւորութեան հասայ,  
դու մնացիր խեղճ ու թշուառ : Ուսումնականն  
ասաց «Եղբա՛յր, Աստուծոյ օրհնութիւնն ի՞մ  
վրայ է ու որոշնետեւ ես ստացայ ուսում : որ է  
մարդարէների ժառանգութիւնը, իսկ դու տի-  
րացար եղիպտոսին, որ Փարաւոնի ու Համանի  
ժառանգութիւնն է :

Ես մի մրջիւն եմ ուսերի կոխան,  
Ոչ թէ մի մեղու, որ խայթիցս ողբան .  
Ո՞հ, ի՞նչպէս փառք տամ, փա՛ռք բարերարիս  
Որ մարդկանց վնասել ձեռիցս չի գալիս :

Թարգմանեց պարսկերէից  
ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴ. ՄԱՔՍՈՒՏԵԱՆ

Դավրէժ